

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ

8

Mr. Galt

፩፻፲፭

ԱՅԼ ԳՐԵՑԻՇՎ

ԱՐԵՎ

### (Հարուսակելի)

S. ગ્રંથાલઙ્ક

1. Մարտիրոս անոնչը ոչ-զլամագիր:
  2. Զ ձագոր կամ վեց ձագոր:
  3. Ալլանցիքի անոնչը ռուզապուռած է երբեմ մէկ
  4. Եղաղաքառած եղաք:
  5. Բարպարագի անզլամագիր:
  6. Բնէեղաքեռազին՝ անզլամագիր:
  7. Սողոմոն՝ անզլամագիր:
  8. Սղուած՝ եղ՝ պատիզոց.
  9. Տողաքարձուած՝ երբ-որդչութիւն:
  10. Գիտի ըլլայ դիւտոզու:
  11. Անզլամագիր:
  12. Սղուած թի՛ վրան պատիզով:
  13. Անզլամագիր:
  14. Տօղամայ՝ անզլամագիր:
  15. Տողաքարձուած՝ զորդ-ին:
  16. Տողաքարձեալ բայն-այ:
  17. Սղուած ահ, յի, յի, անզլամագիր:
  18. Աստուած ամբողջ զոտւած, անզլամագիր. Անտանքիս անզլամագիր և Քիշնած անոնչի մը տեղը քուտած.
  - Այս և յանոր Հատուածին մէջ կանաչ-կարմիր զար-սարին մը,

Տարօրինակ երեւոյթ մը։ Եւ ով պիտի  
կարծէք։

Հայ լեզուն կրանիդեայ կանոն մ'ունի,  
որ է, եղակի բառ մը յօդնակի ընել զնե-  
լով ք' ։ Այս է զբարարի կանոնը, ի թէ  
ամենը գործածող՝ եղակին ամեն գործա-  
ծէր, անշուշտ շատ զարմանալի բան պիտի  
չըլլար. բայց եղակին ամեն գործածել եւ  
յօդնակին ամենը ընել՝ այս է երեւելին:  
Որուսահայոց մէջ սովորական է, անոնց ա-  
մեն կը զբեն, յօդնակին ալ ամենը կ'ընեն,  
Անոնց լեզուին քերականութեան թեզա-  
նիքները լայն են, ուզածդ կրնաս ընել,  
բայց մերը՝ ոչ:

1. Այս կանոնը ունի բացառութիւններ կնճռոտ պարագաներու մէջ, որոնցմէջ շատ չենու և մերինք:

Այսինքն երբ բառ մը բն, ըր, ող վերջանայ՝ թէն ուղարկանին ժամանելու հետեւ ուղարկանին.

Ալպէս ամբ, ճամբ, տառ բարերուն յօդնակինքը պիտի ըլլային ըստ օրինի ափեց, ճամբ, տառց, ասոնց անշաւը ցացանքներ են. ուստի ի՞նչ ըրեք են համար նից. ասոնց սեռականին վրայ դրեւ ին թէն. Ալզամկան-ակնը, կամ տիգանց. Համբ-համեր-համերց, ասոտ-ասոտ-անեղանդոյ, - Ա. Խանոն Ըստովման յօդնակինքներն արկ եւլլա երես ենուով. Անձն, անձին, անձիք. - Մասն մասին, մասնակի, ին.

Փոխանակ քէի՝ կան ուրիշ զատ գերջաւորութիւններ յոցնակիի.

Այս աղախին, աղախնայց - Անք. յանց, յանցեց - իր, պարտ, պարսկի, կարծ, կարծիք - Ուզ. բայթ, բայթեց - Ուզն. ագուէս, աղուտուց. ասիթ, ասիթուց. - Անք. մի, ժմառ, խուռ - Իւզն. կիսէս, կալուտ. խուտկամբ. - Եսա. ձև իշտմ (էշտ. ականչը խօսի լ. կիլ), խուտմա. - Եսար արտ, քանչար, քանչներ. առանք ազ աշեր. - Իի. մարդ, պար զիկ. - Կայոր. բարձիկ, բարձիկներ, նակիվար, քարցիկներ. - Ուրու, որեայ. պար, պարսաց, պարսկաց. կաւ, կաւորյա, վանուրյա. - Ութ. Ալք, աշոյք. - Ութի. Ալք, աշոյք. - Ստու այլի, այցենամ. անդ, անդասամ. - Տի. ստի. գակէ ծակակի, մանուկէ, մանուկի. սուրէ, սուրուն, փոր, փորու, հեծ. հան. բայց ու երքից են վերջով քա մց որ ունենաւ անօդական հունութիւն տառապ տառապ.

Հին զրողներէն շատեր ունին այս ամենը ձեւը, եզակին ամեն գործածելով. նոր զրողներէն ալ շատեր ունյալին կը գործածն։

Չէ, չի կրնար ըլլալ այսպէս։ Մեր լեզուին մէջ մարդ ուզածը չի կրնար ընել. եւ ինչո՞ւ ընել. Հայ լեզուին մէջ երեք տեսակ հորով կայ. նախդրի հորով, վերցանորմ, եւ նախդրի վերջանորմ։

Նախդրի հորովները կը շինուին եզակի եւ յոգնակի ուզականներէն. վերջանորով եւ նախդրի վերջանորովները՝ եզակի և յոգնակի սեղականներէն։

Ունենք բոյր բառ. Եղանակի բոյր. նախդրի. ի բոյր, զրոյր. Յոգ. ուզզ. Քորք. նախդրի ի բոյր, զրոյր. Եզ. սեղ. Գեղս յոգ. Քերց բացառ. ի քեռ ի քերց գործ. քերը գերբը.

Քոյր բառին յոգնակին քերը չեղաւ, այլ քոյր, եզակի աղջականէն. յի զրին կորուստը սովորական է այր, մայր, հայր, եղայր բառերուն մէջ, որոնք կ'ունենան իրենց յոգնակիները արք, մարք, հարք, եղբարք, ՔՈՅՇԻ, ու' բոյր։

Եսոյն նման

ԱՄԵՆ, յամեն, զամեն.

Ամենի, յամենի, ամենի։

ԱՄԵՆՔ, ամենից, ամենից։

Անշուշտ ամենը գործածողները հայ լեզուի ուզագարական կանոնի մը հետեւ. դութեամբ չէ որ ըրած են այսպէս։ Այդ կանոնը կ'ըսէ. Հայ լեզուն երկու բաղամայնէ առաջ է զիր չ'ընդունիր, այլ միշտ եւ ինչպէս հեղզ, խեղ, գնդի, եղդ, եղի, զանցու, եւն, եւն, իթէ այս մորով են ըրած, զիտնալու էին որ բաղամայն, ները պէտք է արմատական ըլլան մինչ մեր պարագային՝ մէկ բաղամայն է, թէն յոգնակին ըլլալով. ուստի օրենք, շենք, Արենք, դմբք, կը զրուին ե-ով. այսինքն ըստ օրինի եզակին քէ մը կ'անէ յոգնակի ըլլալու համար. Շենք բառին յոգնակին կ'ըլլաց չենք. որէն որէնք. գենք գերք. ապաւէն ապաւէրք. տեօրէն տեօրէր. ժապաւէն ժապաւէր. եւն, եւն...»

Ամենը ինչո՞ւ ամենը պիտի ըլլայ եւ ոչ ամենը։

Ամենը հեթանոս ձեւը գործածողներն աւելի՞ մեծ հայկարան էին կամ են բան նոյն ինքն Բագրատունին, վերջին դարերու ամենէն մեծ հայկարանը։ Հոմերոսի իշխականն ունեցողը թող բանայ 96 էջը (տպ. 1864), եւ կարդայ ութերորդ տողը։

ԱՄԵՆՔ ընդ գոյն է վեր...»

Կրնար ամենը ընել, բացարձակապէս ոչ։

Նախնաց մէջ յոգնակի ուզական ձեւով ամենը չկայ. հողովուածներ շատ. սատեղծողդ ամենից։ «ամենից զոյից». «փրկչին ամենից», եւն, եւն: Բագրատունին աւ արծակի մէջ պիտի չզործածէր այդ ձեւը, այլ պիտի ըսէր «մեց ամենեցին», բայց ոտանաւորի մէջ սոխկուիր է այշգուն ընելու. ինչ որ ուղիղ է. ամեն բառը սոկերաէն սկսեալ ունինց, եւ հոգավունն ալ ըստ բերականական օրինի է։ Լանց Ալանեանն ալ. «Ուստի ամենը զոյ յականս որ եզակի ձեւով յոցնակի է, ունի նաև յոցն. ուզ, եւ հայր. ԱՄԵՆՔԻ. ԶԱՐԵՆՔԻՔ»։ (Քթէ. Քեր. էջ 35)։

Ուստի եթէ հայ լեզուն կը պիրէր,  
ՄԻ գրէր

ԱՄԵՆՔ

ԱՅԻ գրեցէր

ԱՄԵՆՔ

Դ.

ՄԻ ԳՐՔ

ՍՊԱՆԱՌԻԹԻՒՆ, ՍՊԱՆԱՌԻԶ .

ԱՅԻ ԳՐԾԻՔ

ՍՊԱՆԱՌԻԹԻՒՆ, ՍՊԱՆԱՌԻԶ

ՄԵՂՅ ու մեղք, գեն տակալին այսպիսի այլանդակութիւններ կը վիստան մըր լրաց գիրներուն մէջ։ Մարդ չի զիտեր թէ ինչ է խմբագրներուն գործը. ճանճ կ'որսան, ինչ կ'ընճն չունին կաղամար մը, զրիշ մը բովկերնին՝ իրենց հրամցուած յօդուածները կարդալու եւ սիալներն ուղղեած բայց եթէ իրենց ալ անակենակ են ուղիղի զին... յաւալին առ է...»

Զերբա 1916ին արտասահման տպուած կարեւոր լրազրի մը մէկ հատորն ունիմ, ամրող սպահնարին, սպահնիշ ձեւով. հայ ազգին ջարդերը կը նկարագրուին, ջարդուած հայերէնով մը... ցաւերնիս կրկին է, սիրտ թեր որ դիմանայ: Այս օրուան թերթերէն շատերն ալ նոյն սիմաներով կ'երեւան:

Ուրիմն, հրէշային սիմալ է գրել սպահնորին, սպահնիշ:

Այդ քառերը կը կազմուին սպահ արմատն, քայլ սպահնութեր, որ հարազատ եղացըն է

տեսանել	գտանել
հասանել	անցանել
մոտանել	թքանել
եւանել	պագանել
իջանել	խածանել

բայերուն, Այսնց արմատն է տես, հաս, մոտ, ել, էլ, զիս, անց, պազ, խած: Այս բոլոր արմատները պարզ են, և որեւէ քարդութին կամ ածանցում այս պարզ արմատներէն է որ կը շինուին: Այսպէս տեսանել-ել քային տես-արմատէն՝ ունինց տես-ը, տես-իլ տես-արան, տես-ութիւն, տես-ական, տես-արան, յուս, մոտես, անտես, եւն, եւն, հաս, տիսա, հասուն, հաս և խած առնել, մոտ-ը, անմոտ, ծակամոտ, ել-ը, երեւուտ, անէ, վերելը, վերելակել, էլ, էյր, վայրէ, ել եւ էլ, եւն, եւն:

Սպանը առանձին չի գործածուիր, քարդութիւնց մէջ՝ այս: մարդապահ, հայրասպահ, եւն: — Գոյականարար՝ Ապահումն, սպահնորին, եւն:

Սպան արմատը աճեր է, եւ ցովը դայ մը բուսեր է, եւ եղեր է սպանդ: որմէ սպահպարան, սպահնանց, Ապահարաւմեն (թարգու), եւն: Այս աճումները եւ կամ թէ նեցուկները քաւական գործ կը տեսնեն մեր լեզուին մէջ: րեկը՝ երակ կը լլայ, րեկն կը՝ երանգ, տուն, նեռ, օծը՝ եօծ, դիցը՝ եղից, եւն, եւն:

Ունինց նաեւ սկիզբն քառը, սկս-ան-ել քային արմատն է սկիս: ասոր ցով բուսեր է բնե զիրը: բայց խարիսուլ վիճակի մէջ ըլլալով են: մըն ալ կանչեր է օգնութեան,

եւ եղեր է սկիզբն, եւ զի բնե զրէն առաջ ու զիրը չ'ապրիր, այլ պէտք է զայի փոխուի, փոխուեր է, եւ եղեր է սկիզբն: արդի քառն ալ վկայ այս գործողութեան:

Դառնալով մեր սպահ արմատին, վերեւ տեսանց որ իր ընկեր քայլերը իրենց արմատն ածանցուեցան կամ քարդուեցան, տեսէն ունեցանք տես-իլ, տես-ութիւն, եւն, այսպէս սպանէն ալ՝ ունինց ԱՊԱՆՈՒԹԻՒՆ թիւն, ԱՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Աճիներուն ամէնէն մեծն է զրել սպահնորին: Ապահ-Ան-ելին ան գրերը յաւելուածական են, որոնց կը կորուին կատարեալի կամ արմատական խուժ-քին մէջ՝ ըլլայ գրարարի թէ աշխարհարարի մէջ գրարարի մէջ: Գրարարի մէջ ներկայի խուժը կը պահէ յաւելուածական գրերը: տեսանեն, տեսանելի, մի տեսաներ, մի տեսաներ, եկը տեսանեցեմ, տեսանել, տեսաներոց:

Կատարեալի խուժը: տեսի, տեսից, տեսն, տեսներ, տեսներ:

Աշխարհարարի մէջ ալ նոյն պատմութիւնն է որ տեղի կ'ունենայ, թէ եւ ոչ ածին բայերու մէջ: ներկայի խուժը: կը տեսնեն, կը տեսնելի, մի տեսներ, մի տեսներ, եկը տեսնելիք, տեսնելիու:

Կատարեալի խուժը: տեսայ, (ապանին տարրեր է պիտի տեսնեմ), տեսն, տեսներ, տեսներ:

Վերեւ յիշուած բոլոր բայերը՝ գրարարի կանոնին կը հետեւին, տեսնելի, հասնելի, մոտնել, եղել, իյեն, անցելի, գտնել, կ'ըլլան տեսայ, հասայ, մոտայ, երայ, իշայ, գտայ, անցայ, որ է ըսել յաւելուածական գրերը կը կորունցնեն՝ գրարարի պէս: բրանել, պազանել, խածանել կ'ըլլան բրնել, պոդնել, իածնելի, եւ բուն գրարարի պէս՝ բի, վազի, խածի:

Սպահանելը, (սպաննել) կը զարտուղի այս յիշուածներէն: սպանի կամ սպահայ ըլլալու տեղ՝ եղեր է սպահնեցի: ինչպէս յիմ վերջացող բայերու խուժը մէջ՝ մինչ փախչիմ, բայիմ բայերը ուղիղ կերպով կ'ըլլան փախչայ՝ բայ (զըրբ, փախեայ, բուեայ), հանգիմը կ'ըլլայ հանգեցայ, փոխանակ ըլլալու հանգայ, (զըրբ, հանգեայ): խրոյիմը խրոյեցայ, փոխանակ ըլլալու

իրտայ, (ինչպէս նաեւ զրաբար իրտեայ, սարտեայ, հարրեայ):

Բայց հաեցյիմ բային արմատը պարզ էր սովորին պէս, եւ է հաեց, լան յաւելուածական զիր, որով արմատն է որ պիտի տայ մեզի գոյականը, հաեցիստ, եւ ոչ հաեցքստ, փախիլէն՝ փախուստ եւ ոչ փախջուստ, բոյիլէն՝ բոյէ, բոյանք, եւ ոչ բոյջիլ կամ բոյջանք:

Այսպէս ալ սպանութիւն եւ ոչ թէ սպանութիւն, սպանումն, եւ ոչ թէ սպանումն:

Ի՞նչպէս ոճիր մեղք է զրել սպանելի:

Իչ կը զրուի բայերու պարզ արմատներուն վրայ եւ կը կազմուին բայածականներ, վարիչ, սորիչ, քախի, փրկիչ, հաւածիչ, սոսնիչ, բնակիչ, արտիչ, (ասենի ընկել, ստեղծել բային, սպանել, զրոյդ պէտք է ասելի զրէ եւ ոչ արտրիչ, ասենի բային արմատը արար է, ինչպէս սպանենելինը սպան արտրիչ, սոսնիչ, ինչպէս զանելէն՝ զտիչ, եւ ոչ զտիչ, կը լսեն, սպաննիչ զործածող, աչք ունիս տեսնելու, ականջ՝ լսելու):

Սպանելոց ձեւը ուզիղ է աշխարհաբարի մէջ, զրաբարի մէջ երկու ձեւն ալ զործածուած կայ. տևող եւ տեսանոց, թէիւ սպանելող զործածուած չէ զրաբարի մէջ՝ բայց աշխարհաբարի մէջ կը զործածուի, եւ կանոնի հակառակ չէ. այսպէս է որ կ'ըսնեն տես-ենող, զտ-ենող, ել-լող (ելող), իշ-ենող, են, որով նաեւ սպան-ենող:

Դրանիվն մէջ բարդութիւն չկայ, արմատ բառ մըն է. չի կրնար այդպէս կոպիտ ձեւով զործածուիլ, պէտք է անպատճառ զրել ժիշնիւ. բռն ձեւն է Գիեռու, ըստ հին տառապարձութեան:

Այդպիսի այլանդակ զրութիւն չէ տեսած իր ծոցին մէջ: Այս վերջին բանի մը տարիներուն մէջ է որ բուսած է, եւ թէեւ ուրիշ առիթներու մէջ ըսինք, յեղյեղեցինք եւ ցոյց տովինց ուզիղը, բայց օգուտը՝ զրեթէ ոչինչ:

Ունինք վետով սկսող բառեր, վանդակ,

վոհմակ, (միակը որ իրմէ վերջ ու ունի), վարդ, վար, վեր, եւն, — Բառերու մէջ

իրմէ առաջ միշտ ո զիրը կ'ուզէ. ասի՛ ա-

ղամանղեայ կանոն. ժողովորդ, ծով, եւն, — Բարդութեանց պարագային՝ երր յա-

ջորդ բառը վետով սկսող բառ մըն է, վետով

կը մասյ թէեւ իրմէ առաջ ո չտանուի:

Այսպէս զօրք եւ վարել բառերէն՝ զօրա-

վար, դիակ եւ վարել բառերէն՝ դիկավար,

կարի եւ վեր բառերէն՝ կարեվեր, եւն, եւն,

Այս պարագային դուրս երրեց վես չի

զործածուիր:

Ժրճնիվն մէջ բարդութիւն չկայ, արմատ

բառ մըն է. չի կրնար այդպէս կոպիտ ձեւով զործածուիլ, պէտք է անպատճառ զրել ժիշնիւ. բռն ձեւն է Գիեռու, ըստ

հին տառապարձութեան:

Ահա հայերէն կարգ մը բառեր ուզիղ ձեւով:

Եւ, պարզի, ներզի, ներքին, դի, անդինի, րի, րիքի, ձի, տան, կիզի, մինչի, սեն, ստեն, արեն, բարի, արդարի, իրի, տերի, վերի, ստորի, ակների, անձերի, եւն, եւն, եւն:

Կարելի՞ է անձերի զրել, արեկ զրել:

Դրանիվն սիւալ է պուշեվիկ զրել, պէտք է զրել պուշեիկի, ինչպէս կը զրեն բառաց եւ ուրիշ բանի մը թերթեր:

Պարոնայց, թիչ մը յարգանք ունեցէք ձեր մայրենի, նուրբական լեզուին հանչէպ, թէ ոչ՝ մի զրէց այդ լեզուով, մի պոծէց զայն. հայ զրականութիւնը բան մը չի կրացն, ցներ եթէ զրկուի հայ լեզուին ուզագրութիւնը չզիւցողներուն զրութիւններէն...

Բայց եթէ կ'ուզէք զրել, այն տան:

Մի՛ զրէց

Ժընկով

Այս գրեցէց

Ժընկով

ՄԻ՛ ԳՐԷՑ

Ժ ԸՆ ԵՎ

ԱՅՏ ԳՐԵՑՔ'

Ժ ԸՆ ԵՎ

Կարծեմ միայն Յառաջ թիրթն է որ ուղիղ ձեւով կը զրէ այդ անունը:

Հայ լեզուն՝ լեզու ըլլալէն ի վեր երրեց

Տ.

ՄԻՇ ԳՐԵՔ

Լ. Օ. Բ. Ո. Բ. Ն. Օ. Ի.

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

Լ. Ո. Բ. Ս. Ո. Ն. Ո. Յ. Ի.

Եւրոպական օ զիրը համապատասխանն  
է մեր ո զրին. իսկ մեր ո զիրը՝ համա-  
պատասխանն է եւրոպական ան զրերուն  
որ ըստ նախնեաց առ է եւ յետոյ ո փո-  
խուած. Démosthène, Θεοληπόθεնս. Dio-  
գոն, Θηρզնէս. Diocore, Θηմակրոս.  
Paulus = Պալոս, Պօլոս. Augustus  
= Աւգոստոս, Օգոստոս:

Աւստի բացարձակապէս սիալ է եւրո-  
պական օ զրին զիմաց զնել մեր ո (աւ)  
զիրը: Պոլիս՝ համանակին Պօլս կը զրէին.  
Հիմա վերջապէս սրբազուած է, եւ ամէն  
որ ուղիդ կը զրէ:

Գրել լոքարիօ՝ կոպիտ սիալ է. զրել  
Լոքարիօ՝ կոպտութեանց կոպտոթիւն:

Այս ցուցանց սիալը մուտ զուա մեր  
մէջ սուսահայերէն որոնց անիտիր կը  
զրեն կորունկո, կօրգանօվ, կօնօ, Վօգո-  
գօզօվ, Ակօրօխօզօվ, ու նման նիւազու-  
թիւններ: Օ զրով վերջացող բառ չունի  
հայ լեզուն, այլ միշտ ոյ. հաւաքածոյ,  
արգոյ, անզոյ, մնածարոյ, յետոյ, պիտոյ,  
երեկոյ, հանոյ, զշխոյ, հեղարարոյ, ար-  
տաքոյ, ներքոյ, եւն:

Օ զրով ունի միայն այս եւ քո բառերը  
եւ ուցանեն վերջացող՝ անցողական բայե-  
րուն հրամայականները. Կիցն, մատոն, եւն:

Աւստի պէտք է զրել Լոքանոյ: Հին  
տառապարձութեամբ Լոկանոյ:

Ի՞ զիրը նու զրէն առաջ է զիր փո-  
խուի. զամանալ, երեւ նուն Կ'անհասանայ՝  
ուն՝ թէի կը փոխուի. զարձայ, առնել  
(զրըր.) արարի. ընթենուլ, արմատ ըն-  
թեց, որմէ ընթեցարան, և ոչ թէ ըն-  
թեցարան. այս է հայ լեզուին անիսո-  
խուա օրէնքը. որով պէտք է զրել Լո-  
քանոյ:

Նոյնպէս պէտք է զրել Հիւկոյ, Հիւկոյի,  
և ոչ թէ արդի Քերականութեանց սիալ  
վարդապէտութեան համաձայն՝ զրել Հիւկո

և սեռականն ընել՝ Հիւկոյի: Այսպէս ա-  
մէն անուն որ եւրոպական լեզուներու մէջ  
օ զրով կը վերջանայ, պէտք է ոյ ընել.  
իսկ բառերուն մէջ ո, ինչպէս ահանգ  
վերեւ, Աւստի  
Մի՛ զրէր

ԼՈԲԱՐՆՈՒՅԻ:

ԱՅԼ զրեցէր

ԼՈԲԱՐՆՈՒՅԻ:

Ե.

ՄԻՇ ԳՐԵՔ

Զ Ե Զ Ո Բ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

Զ Է Զ Ո Բ

Զեղոր բառը կազմուած է սապէս.  
Զ-է-զ-որ:

Զ ժամական մակրայ կամ մասնիկ. Է'  
չական բայ. զ սաստկացուցիչ զիր. ոք  
միջակ անոն:

Է էական բայը զրել ե՛ սիալներուն  
սիալը՝ ըստ մեր լեզուին, ուղիկ՝ ըստ երե-  
ւանեան զրշութեան:

Զ զիրը կը գործածուի իրը յօդակապ  
կամ իրը սաստկացուցիչ ածանց. ինչպէս  
ուկէօծը կ'ըլլայ ոսկէօծօ կամ ոսկէօծօ.  
արծարաօծը՝ արծարաօծօ. թելզթել, զոյն-  
զզոյն. — Նոյնպէս այցան՝ զաշացու, ան-  
խոյ՝ զանխուլ, արտողի՝ զարտողի. ար-  
մանայ՝ զարմանալ, զնալ՝ զնալ, զրգան՝  
զգրգռել, կծել՝ զկծել, եստի՝ զնստի, նոյն-  
պէս սփոփել, սթափել, սրողել բայերուն  
ու զիրը՝ զայ են, բայց փոխուած են սէի,  
զի փ. ք. թ. թաւ զրերը իրենցմէ առաջ  
զայ զիր չեն առներ:

Այդ միեւնոյն զան է որ մտած է չկոր  
բառին եւ ո զրերուն միջեւ եւ տեսակ  
մը ուժգնութիւն տուած անոր՝ բազդրա-  
ցնելով հանդիր հնչումը: Խմաստը՝ ոչ աս  
է, ոչ ան է. ոչ ներգործական է, եւ ոչ  
կրառուական: Աւստի  
Մի՛ զրէր

Զ Ե Զ Ո Բ

ԱՅԼ զրեցէր

Զ Ե Զ Ո Բ

(Եարունակելի) Հ. Ա. Պահանաւ